

անհատնում ծափահարութեամբ կը գովուի : Արբեմն իրենց ազգային գրաւորական պարծանքներուն վրայ խօսելու ատեն , անանկ սրտանց ու անանկ զգացման յորդութեամբ կը ճարտարախօսէ , որ անկեղծ արցունքներ կը վազեն աչուրներէն : Ատ յաջողակ է իր ունկնդրաց աշխոյժը վառելու . ինչպէս երկու տարի առաջ իր մէկ դասախօսութիւնը Սեւաստրոպոլի առջև հանդիպած դիւցազնական գործոյ մը պատմութիւնը լմնցուց . այնպէս բորբոքեց իր ունկնդիրները , որ ամէնքը միատեղ ոտքի վրայ ելան իբրև մէկ հողի մը , ու կեցցէ Գաղղիոս գոչեցին : Ամենէն դժուարին նիւթերու վրայ ալ այնպիսի զգուշութեամբ կը խօսի , որ իրեն համար զուրցուած է՝ թէ ածելոյ սուր ծայրի վրայ առանց վար իյնալու կը կենայ : Սիով բանիւ , Սորպոնի արդի դասախօսը՝ Պ . Սիլվէնի աշակերտներուն մէջ ամենէն աւելի մօտեցողն է անոր կատարելութիւններուն . մինչև շատ բանիբուն մարդիկ ըսած են՝ թէ Պ . Սիլվէնի-Սարգ-Վիրարտէնը Պ . Սիլվէնի գլուխ գործոցն է :

Պ . Սիլվէնի-Սարգ-Վիրարտէն , որ ընտանեաց վրայ լի է գորովանօք ու սիրով , շատ ընտանեկան վիշտեր քաշեց , որոնցմէ մէկը միայն յիշենք : Իր ամուսինը 1835ին օգոստոսի 25ին Քարիզու մօտ Սորսան գեղն էր երկանէն հեռու , և իր քրոջն հետ մէկտեղ գետին մէջ նաւակով ժուռ գալու ատեն՝ յանկարծակի քամի մը ելլալով , նաւակը դարձաւ ու երկուքն ալ խղզուեցան : Այդ վշտէն անանկ աւրուեցաւ Պ . Սիլվէնի-Սարգի առողջութիւնն , որ ծանր հիւանդութեամբ մը անկողին ինկաւ : Այրբոր սկսաւ վրայ դնել , դէպ 'ի Սոստանդնուպոլիս ճամբորդութիւն մը ըրաւ , ուսկից Քիթնք , Վրիեստ և Սեւետիկ գալով , Գաղղիա դարձաւ :

Իր հրատարակած գլխաւոր գրուածքները , բաց 'ի վերոյիշեալ Վերմանիոյ հասարակաց կրթութեան վրայ 'ի լոյս հանած գրութենէն , հետեւեալներն են . Քաղաքական և գրականական Ժանօթոս-

թիւն , Գրեթմանիոյ . Գրականական և Բարոյական Գետնութիւն (2 հտր) . Յիշատակ և Ողեւորութիւն (2 հտր) . և Գաստրոնոմիական գրականութեան , կամ շկերտոնութեան նիւթ 'ի Բարթերգոնութեան անուանեալ գրուածքը (3 հտ .) , որ իր գլուխ գործոցն է , որովհետև անոր մէջ թատերգութեան ամբողջ ու վայելուչ պատկերն առջևնիս կը հանէ հեղինակը , աղուոր ոճով մը , շնորհալի իմաստներով և նոր տեսութեամբ փայլ տալով իր երկասիրութեանը : Բաց ասոնցմէ՝ 1827էն 'ի վեր միշտ Տեղա լրագրին գործակից է , ինչպէս վերն ըսինք . և Հանդէս երկուց աշխարհաց՝ օրագրին մէջ ալ ընդարձակ յօդուածներ դրած է , որոնց մէջ ամենէն աւելի նշանաւորներն են՝ Քրիստոնէական Բանաստեղծութեան , և Վարդ և Երկասիրութիւնի Յ . Յ . Ռոսսոյի կոչուածները : Պ . Սիլվէնի-Սարգ-Վիրարտէնի առաջին որոշիչ յատկութիւնն է իբրև քննաբան՝ իր բարոյախօս լեզուն :

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Մադրիպի գլխաւոր նախահանգիստները :
(Տես երես 345)

ՄԱԶԱԿԱՆ . — Այս քաղաքս սկիզբան Գաստրիլեոյ-Ռեալ կոչուեցաւ Քարդոգալներէն , 1506 տարւոյն . յետոյ տեղացիք Էլ-Պլըճ անունը տուին անոր , որ ամրոցիկ ըսել է : 1769ին , կոչուեցաւ Մեկոս (կործանեալ) , և 1770ին՝ Էլ-Ճեպի (նոր) : 2,000 բնակիչ միայն ունի . նաւահանգիստը քիչ տակառաջափ տանող նաւեր միայն կըրնայ ընդունիլ . այն ծոցն որուն եզերքը շինուած է՝ աւազուտ է , բայց նաւերն ապահով կրնան ըլլալ անոր մէջ : Սազականի օդն աղէկ ու առողջարար է և ջուրը գերազանց :

Սազականի վրայ շատ յարձակմունք

1 Գլ . Revue des Deux-Mondes.

ներ եղած է . 1562^{ին} Մաւրիտանացիք չկրցան յարձակմունքով առնել զայն . բայց Բորդոգալաց ձեռքն երկայն ատեն չմնաց , և բռնադատուեցան ելլելու անկէց , ինչպէս նաև այն ամէն մէկալ ծովեզերեայ տեղուանքներէն՝ որոնց քիչ մը ատեն տիրեցին :

ՍԱՖՖԻ . — Ըտենօք Սաֆֆի քաղաքը Մաղղրայները մեծ վաճառակա նուծիւն կ'ընէին Լարուպացոց հետ . բայց քանի որ Մոկատոր քաղաքը շինուեցաւ՝ հաստեղի գործունէութիւնը պակսեցաւ : Գէշ դիրք ունի այս քաղաքը . երկու բլուրներու մէջ տեղը փակուած է , և ստեպ գետերու ողողմանց ենթակայ է : Ըսկէ զատ տաքութենէն կրակ կը կտրին քաղքին փողոցները , ու բնակիչներն ալ տմարդի են : Բորդո-

գալք 1508 տարւոյն տիրեցին ասոր ու մինչև 1541 պահեցին զայն :

ՍՈՒԷՅՐԱ ԿՏՄ ՄՈՎԱՏՈՐ . — Ըյս նշանաւոր քաղաքը ամուր պարիսպներ ունի և խել մը մարտկոյններ , մասնաւորապէս Սվկիանոսի կողմանէ : Նյովէն նայելով՝ բաւական աղուոր տեսք ունի . իր պատուարները ժայռերու վերայ շինուած են որ ինչուան Սվկիանոսին ալիքները կ'իջնան : Փողոցները կանոնաւոր են ու շէնքերն ալ վայելուչ ճարտարապետութեամբ յօրինուած . բայց ինչպէս որ ամէն աղուոր քաղաքներու մէջ , այսպէս 'ի Մոկատոր ալ նեղ ու անառողջ փողոցներ կը գտնուին : Ըրուեստից կողմանէ գեղեցկագոյն յիշատակարաններն են Պէն-Հասանի Բնարէն ու քաղաքապետին պալատն , որ



Տարազ զգեստուոց Մաւրիտանացոց ի Մոկատոր

ուշադրութեան արժանի են :

Պլտի կղզի մըն է զնաւահանգիստը ձևացրնողը , որ դժբաղդաբար շատ անգամ աւաղով կը լեցուի . մեծ նաւերն ստիպուած են քիչ մը հեռուները խարխոխ նետել : Մարտկոց մը կայ որ գետնուցի մը շինած է . ասիկայ ծովուն մէջ երկըննալովը՝ հետաքրքրական տեսք մը ունի :

Մոկատոր , որ այսօրուան օրս 20,000 բնակիչ ունի , Մաղղրայի վաճառակա նուծեան զլխաւոր կեդրոններէն մէկն է : Գուրս խրկած զլխաւոր վաճառքներն են՝ խէժ , կաշի , ջայլամի փետուր , մեղրամում , նուշ , ձէթ , և ուրիշ վաճառքներ :

Մոկատոր 1760^{ին} շինուած է գաղղիացի զինուորական ճարտարապետի

մը տուած յատակագծովը . Սիտի-Սէհէմմէտ սուլթանին կայսրութեան առաջին տարիներն ուրիշ բան չէր՝ բայց եւթի գդեակ մը , որ ատենօք Բորդոգալաց ձեռքն ինկած էր : Սիտի-Սէհէմմէտ հրաման տուաւ քաղաքի վերածելու զայն . և սկզբան ամէն ազգէ ու ամէն տեսակ մարդ վազեցին հոն , որովհետև պատժէ խալըսում ու առանձնաշնորհութիւններ տրուած էին հոն գացողներուն : — 1844^{ին}՝ Գաղղիացիք ուժակոծեցին զայն ու տիրեցին . և կղզւոյն ժոէնվէլ անունը տուին , 'ի պատիւ այն իշխանին որ այն արշաւանաց մէջ էր :

ԸԿԱՏՐԻ ԿՏՄ ՍԱԵԴԱ-ՊԻՐՈՒՋ . — Ըյս քաղաքս լերան մը գագաթին վերայ շինուած է , և միանգամայն իր նա-

ւահանգիստը պետութեան մեծագոյն ու արահովագոյն նաւահանգիստն է : Ուկրիանոսի կողմէն քանի մը մարտկոցներ ունի պաշտպանութեան համար :

Ի էոն Բփրիկեցին Գարգուէսէ՛՛ կը կոչէ զայն . իսկ Բհատիր կամ Բհատրր անունը տեղացիք տուած են անոր , որ կը նշանակէ ամրոց : Սկզբան պզտի աննըջան դղեակ մըն էր . Բորդոգալի թագաւոր մը տեսնելով որ աղէկ գիւրբի վըրայ է , բերդաքաղաք մը շինեց զայն . բայց հանդերձ այսու չկրցան Բորդոգալք պաշտպանել զայն Բհմէտ շէրիֆին յարձակմունքէն :

Բտեն մը Բհատիր վաճառականութեամբ խիստ կենդանացած էր . բայց հիմա շատ ինկած է , և թէ վաճառականական ու թէ քաղաքական կողմանէ յարգ մը չունի : Հազիւ թ կամ 600 բնակիչ կայ մէջը :

Վեսուվի արդի վիճակը :

1858 տարւոյն պատառմունքէն ՚ի վեր մինչև ցայսօր միշտ լաւա կը վազէ Սեսուվ լեռնէն , և այնպիսի երևոյթներ կը տեսնուին՝ որ Բորդիչի բնակչաց սիրտը շատ կը դողացընեն : Բըտաքոյ կարգի բան մըն է ժայթքման մը ասանկ տասնրութ ամսէ աւելի տևելը , և քան զայն աւելի նորութիւնն այն է՝ որ գետնին տակէն է պատառմունքը : Սեսուվի տարեգրութեանց մէջ , որ Բրիտոսի 79 թուականէն կը սկսին , յորումանհետացան Պոմպէյա և Հերկուլանոն քաղաքները , ոչ երբէք ասոր նման պատառմունք մը կը հանդիպի մարդ : Բմենէն աւելի ահաւոր պատառմունքներն երեք են . մէյ մը 1631 տարւոյն , որ տասնըվեց ժամուան չափ սպառնացաւ գետինն անցընել Բէապոլիս քաղաքը զարհուրելի երկրաշարժիւ մը . երկրորդը՝ 1737 տարւոյն , որ լաւայիւ Ուէզինա քաղքին մեծ մասը կործանեց , և երրորդը՝ 1794ին , որուն լաւան վեց ժամուան մէջ 2 մղոն տեղ քալեց : Բայց հիմակուան պատառմունքէն

վազած լաւան գրեթէ 3 մղոն տեղ ճալբայ ըրաւ , թէպէտ աւելի դանդաղութեամբ քալելով :

Ինչպէս գիտեն ամէնքը՝ Սեսուվի նոր բերանը սաստիկ երկրաշարժէ մը բացուեցաւ , որ հրաբխին մեծ կոնոնը պատռեց : Բստ դիտելոյ Պ . Բաւմիէրի գիտնոյն , որ Սեսուվեան դիտանոյին տեսուչն է , լաւան կոնոնին վարէն հողուն տակէն դուրս ելաւ Բէանոյ Գէլէ Ճիւէպրէ ըսուած տեղը , գրեթէ 300 մէրը հեռու Բնապատականին Տնէն . բոլոր այն դաշտին մէջ տարածուելէն ետքը՝ գնաց ինկաւ ընդարձակ խոր հեղեղատի մը մէջ , որ 80 մէրը խորութիւն ունէր , և աւելի քան 4300 մէրը լայնութիւն , և որ հիմա բոլորովին լեցուած է . ետքը իրեք տեղ կառքի փառաւոր ճամբան աւրելով , քսանի մը չափ գեղացւոյ տներ ու ամառաստան ապարաններ ծածկեց , այգիներով ու ձիթենիներով զարդարուած խել մը երկիր աւրըշտրկեց , և Ռիոյ Գէլէ Կոստէս ըսուած լաւայի հեղեղն ալ անցաւ , որ Բորդիչի գերեզմանատանն ուղղութեամբ կ'ընթանայ քանի մը հարիւր մէրը հեռաւորութեամբ անկէ :

Սերձաւոր հաշուով կը զուրցուի թէ հրաբխին այս նոր բերանը՝ քսանուերկու միլիոն խորանարդ մէրդէ աւելի լաւա դուրս տուեր է : Արբէմն բնութիւնն ալ արտաքոյ կարգի գործողութիւններ կ'ընէ . ինչպէս այս լաւան տան մը խնայելով՝ չէ կործանած զայն , այլ չորս կողմը պատեր է ինչուան ծածքը . բայց ոչ ոք կրնայ ոտք կոխել հոն :

Գիտանոցին տեսչին ըրած փորձերը կը հաստատեն որ լաւային ջերմութիւնը գրեթէ 1,000 աստիճանի հասեր է Ուէսմիւրի ջերմաչափով :

Ստերս ստէպ ստէպ գետնաշարժներ կը հանդիպին հոնտեղերը , որ բաւական կը ցնցեն , և վախ կու տան ուրիշ նոր պատառման մըն ալ :

